

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹԱՆՃԸ - ՍԵՆԵ

Վ 1866 Վ

ՆՈՒՄԵՐՈ - 432

1287 - ՍԵՓԵՐ 7 Ա

ՅՈՒՆԻՍ 28

ԱԼԱՖԱՆԿԱՆ 10 ՅՈՒԼԻՍ

ԱՄԹԱՆԵ 28 ՅՈՒՆԻՍ ՍԱԼԸ

Բրուսիալըար իլէ Բաթրիալըար պէյնինտէ Պօէմիատա վազի օլան սօն պէյիւք ճէնիկ հապընտա յուլիս 5 թարիի իլէ Պէրլինտէն շու հապաւ արիւլէր տաիի կէլիլ տիր :

« Բաթրիալըարտան իւլ արշիւ տիր ք եարալանմը տըր :

« Բրէնս Վէնտիլիլիլ Վէ Բրէնս » | Իլիլէնիլթայն եարալանմըլար տըր :

« Բօնթ թէսթէթիլ արըրճա եաւ րալանմը տըր :

« Բրիլեանը հարպտէն իւլ պէօ յիւք զապիթ եօլիւլ տիր :

« Հիմալիլտէք օն տէօրթ օն պէլ պին եւտիր , Վէ եիւլ օն ալթը Պօօի տըրըլ . (Բաթրիալըարտան) :

« Ղէնէրալ Կապլէնիլ ելլի մագաւ մընտա օրտույա կէլտի :

« Իւլ Բաթրիա ճէնէրալ մուհաւ քէմէյէ չէրիլարիլէր : »

Վ իլէնս . 7 Յո-լէ :

Պրանսըլ իմբէրաթորունուն թէւ փատութու իլէ , ալթը հաթթա միւ թարէքէ օլունտու :

Փարիս . 7 Յո-լէ :

Բրուսիա տէվլէթի . միւ թարէքէ :

յէ րաղը օլմագ իլիւն պաղը գալէլէրին քէնտիսինէ թէպիմ օլունմասընը շարթ պէյան իթտի :

Պաւնըար . Պօէմիատաքի գալէլէր զանն օլունտու :

Իթալիանըար Պրանսըլը ալիլէմէյիպ , ապքէրլէ երինէ Վէնէտիլիլ իւլ զէրինէ հիւճիւմ իթմէք նիլէթիտէ օլտուլարը պիւթիւն պիւթիւնէ եաւանտ չըգմը տըր :

Տահա պաշգաւ չօգ թէլէղրաթըար վար իսէ տէ , պաւնըարն թէքէրիւլ ըիւ օլտուլարընտան եէնի պիլ շէյ պէյան իթմէղլէր :

Պաւ խապէրլէր հէր նէ գատտը պարըլա պիլ պէյիւք իւմիտ վէրմէք տէ իսէ տէ , պիլիմ սօն իսթիլլըղըն պօղուլտուլու Վէ գօնսօլտէ ֆայիլ ըրինին իւլ այ կէրի գալաճաղը , Վէ պու իւլ այ իլիւն տաիի պաշգաճա ֆայիլ վէրիլէճէյի թէվթուրու , բիալամըլտա թէքրար էմիլէթիլ ըիլ հասըլ իտիւպ , ֆօնտօլարըն տիւլ մէսի , Վէ պէլլէրմ տահա տա տիւլ շէյի , աղիմ թէէսսիլլէ պէյան օլունտու :

Բարիս . 5 յուլիս : Գօնսօլտէ 29-20

1865 իսթիլլըղ 195

1865 " "

Լօնդր 6 Յուլիս : Գօնսօլտէ 29 5/8-20 7/8

Իշպու Բազմաճէ հաթթատա իրի տէֆա , եանի սալը Վէ Բէնէլէմպէ կիւնէրի նէլը օլունմագ տըր : ֆիլթաթը Բաթրիանտէ Վէճիւալը շալաթալէ ապօնաթ օրմըար իլիւն սէնէվի 50 զուրուլ Վէ ալթը պըլը 30 զուրուլ տուր : Բաթրիաթ օլմայանըար սէնէլիլ 60 Վէ ալթը պըլը 35 զուրուլ տուր : Տաշրալարտա , բօսթա իւճրէթի իւզէրիլիլ օլարապ : Վէճիւալը ապօնաթ օլմըար իլիւն սէնէվի 60 Վէ ալթը պըլը 35 զուրուլ Վէ ապօնաթ օլմայան իլիւն սէնէվի 70 Վէ ալթը պըլը 40 զուրուլ տուր :

